

# ԵԿԵՂԵՑԻՆԵՐՈՒ ՄԻՈՒԹԵԱՆ ԽՆԴԻՐԻՆ ՎՐԱՅ ՏԵՍՈՒԹԻՒՆՆԵՐ

Սոյն յօրուաթիվ Հեղինակը անհայտ մէկր չէ, որովհետեւ է նոյնինքն Սարսոնոյ Գերդ Բագաւորին որդին, և այժմ ինչուղ Փրեդերիկոս Օզոստոս Գ. Բագաւորին հարազատ ներայացր, Սարս- միջազգային Գումարի բժիշակը, 1870 Խոյերի 17ին ծանօթ Տրէպունի արքունական մէկն Առաջին երիտու- արքունիթինը իր արքայազգարմ անցելիք հաջր, ե- կեցականութեան փափաք զպացած, իրաւունքա- կան և ասուածաբանական ուսմաց հնաւուած, յայխտարարութեան ասունքն ու քննութեան ստո- ցած, և 1896 Յունի 26ին բահանայական ձեռնա- րութիւն առած է: Այժմ Պուլիկի բրիգանդիք քա- զաքի կաթողիկ համարանիքն մէջ իրաւունի- թեան և ծրագրութեան հստակուած զատառուի պաշտօնը կը վարէ:

ի ընէ ուշիմ, զգացմամբ եռանգուհի, և կոչ-  
ժամբ Նախանձայր, Մաքսիմիլիանոս, կամ ան-  
տա կրթամամբ Սարս իշխան, ինչն պատասկ  
ըրած է ընդհանուր եկեղեցոց պայմանութեան Հա-  
յու աշխատի՝ որու մեջ ներուծ մը նկատած է,  
Արքեպիսկոպոսի մէջ կատարած եկեղե-  
ցական անհառամք: Թէ այդ կեար առումնասի-  
րեւու: և թէ իր Նիբէթը մշակելու համար, ու-  
զան է Արքեպիսկոպոսի մէջ ճամփորդի, Արքեպիսկոպոսի  
եկե-  
ղեցինութեան համ չփառ Տանելի, ինցիսուն մասէն  
պարսկէ, որպէսի ճրէց զաղափար ըլք կադէւ է  
Մասնիք է արդէն կէրմանի Սայր Արտօն ալ այցե-  
լիր և Սայր Տաճարին մէջ տառնէն պատուրա-  
ցիր: Մենք ալ առիթ ունենածք քանից իրէն համ  
տեսնեցի Կոտամենութոյի հետ առեւնք Գանա-  
չան-իշխանի, Քանդակու պայտ ինքն առեւնք առա-  
քածիններ, պատասխանառութեանը մծուն առ-  
ամբ Արքեպուտքի վրայ կը ծանրանայ, և թէ  
պէտք է որ նո իր պաւանիուններէն հա կենաց  
այդ առածիններ վերմանենք համար: Հնոցհատ  
իր առաջին զայտ Արքեպուտքան առեւթիւններ ուզ-  
ուած, և ինքն առ Արքեպուտքին, ու ինքն առ

Ն. Խ. Կարտասովնեմ տեկի բան կես դար ա-  
ռաջ լոյս տեսած այս յօդուածքը եղած է. Մազաքիս  
Արքեպոս. Օրմանեամի ծամորութիւններուն հետ,  
ըստ եղողոններու ուշադրութեան յամննելով կարո-  
իիկ եկեղեցական-յօդուածքին ամաչառութիւնն  
ու ամենդ ոգին: Գորտ կը սեպեմ շնչուի քէ  
յօդուածին մէջ արտայայտած բար զագափոր-  
ման կամ կարծիքներ չեմ բաժնուիր խմբագրու-  
թեամ կամ:

տարբեր կերպով խօսած կամ դրած է, ոյն առեւ  
խնդիրը մատէն ուսումնասիրած չէր:

Եկեղեցիներու միտքեան էկատ Հանձի մէջ ա-  
նորսորդութեան կարգ անցած խնդիր մը եզա էր,  
և այս պատասխան մինչև իսկ յատուի ուսումնա-  
ւութիւններ Հրամայշացան եւ յանձնառութեան  
անուստեանան: Սոյն փասթիքն աւելի հանդակաբար  
Հանուղներին մէկն էր, Արօնին նէրէկիրին ար-  
քանայրը, որ մեծաւոր է Հոնդէն ոչ չառու,  
Կրօթա Ֆէրարաթ զիրոնի կից, իրպատոփիրուստն  
արքայաբան, ևս որ յունածէն կրօնառքին միա-  
րանութիւն ուն առատաւուն է միւ զարու, նեւ  
ուն Առանցք արքային ձեռամբ: Նէրէկիրին ար-  
քանայրը մէն զարկ տուու վերջին տոններու իր  
արքայաբանին յունածէն կաթոլիկոն թիւնը բայց-  
րերու Հանձի, և վերջապէս անցաւ տարու վեր-  
ջըր ամսորեայ պարբերագիր եր Հաստատեց:  
Տուան Լ'Օւնենտ, Հոնդ և Արևելք անունու, և  
նպաստի ունենալով նէկեղեցւ միութիւնը: Այս  
պարբերագիրն առաջին պարկին առաջին յօդուածը  
էր կազմէ Սարք իշխանին զրաւածք, որու զիման  
էր Բէյէկիրին արքանայրը, նկատելով զայն իրը  
անձնէն ձեռնաւ զրոյր: Գրուածք Հրամայա-  
կան: 1910 Նոյեմբերին:

Թահանջարութիւններ իւր այդ գրաւածով, բոլորովին զուրս եւած էր պապութեան ընդունած աւանդական ճամփեն, որ շատ մը կեղակար զըսութիւններով, առաջատար վկայութիւններով, հոգեց միայն բաժանման պատասխանատութեամբ Արքեպիսկոպոսի ենթեկութիւններով վերաբերե, և այս մը մորաբարութիւններով ենթադրել անհանգ վայր չուր հրատարակաթիւններ Արքեպիսկոպոսները կը մեղադրէր, մորորութիւն կարծրածները կը բացարձէր, և դրեթի բոլորովին Արքեպիսկոպոսները կ'արդարացնէիր: Պապութիւնը դրա դրդեցածաւ, Մաքր իշխան-քահանայն ամբասանութեաւա, Հանու կանչուցաւա, Հաւատաքահանին առեան Ներկայացաւա, բանադրանքին սպոտութիւնից յիշութեամբ սպիտակեցաւ, դրանենքը Հերեւու յարաբարութիւն սպառագրեց, և Հանու մեկնեցաւ: Առոր վայր Գիու Ժ. Պապը 1910 Ենթեկմբերի 20 Բրաւանով նոր կոնգակ մը հրատարակեց, ուր կը գաւառապարեր Մաքր գրաւածին պարունակութիւնը, եւ կը յայտարարէր թէ Ծիյթեանին ալ Ծիրուն է իւր զրուած:

Ամենայն պարմաստի երկացած է Հայութ և պահանջական եւ գործունելու ամեն այլպիսի յանկարծական փոփոխութիւնը, քանի որ նա համոզված էր և կարեթիքի համապատասխան էր, և չի ըստ պատճենի որ

անդիմագրք կերպով պարզ հրամանի մը հայոցն էքք: Մասնաւո՞ւ որ ինդիմը դաստիական չէք, ձըս-առք և եկեղեցական գումառութեան ոչք ընտանիքար քը չկամ, բոլոր անութիւնները պատասխան կամ դիմադրութեան կամ հոգեբաժանական էին, և պատ-մութեան ո դիմադրութեան վրայ ար պատա-կան իշխանութեան և անխալութեան տարածութիւն ու ենթական է:

Բայց կետա լրագիրներ զանազան բաներ գրեցին, Հոչակեռուրն հետաէինթ կօպղը բաց խամակ մըն աւ ուղղեց Մաքսին Բայց իշխան-քահանան յամտուութեան մէջ փակուած, մաս լրացարութիւն մը հարաւարագութիւն ինչ իւր անոնչան հրատարակուած բանի մը մասն գրութիւններուն ալ կեղծ եւ բարեկանաց բրյուր հաստատեցաւ:

Վերջապէս պրուած նիւթը, եւ հետազօտու-

դերենքը : Խոչչա՞փ ալ գայթակղութիւններ տեղի ունեցած են, որոնք ցանկալի էր, եթէ, Հայր Ալլար, մարդկութեան, եւ եկեղեցւու պատմութեան էջբէխն ֆջել անհւտացեցի : Սիրութեան սխալ իմացուած փափաք Ճռ բռնութեան մղեց Լատինները, երբ Արևելքի մէջ կը գտնուէիք : Բայց Արևելեան, եկեղեցին առ էն կերպերով հարածած առենքն, ինդիրին լուծումը միշտ ամելի գրեարացուցին, եւ գրեթէ անհնար գարձուացի :

Ասոր Հակառակ, Ազեւելիան նեռէն ա; ոմանք, միութիւնը յաջողցնելու Համար Հոռմի գործածած միջոցներէն զայրացած. իրներ ալ Հոռմի հետ միութիւն դիմողները Հարածեցին, ինչպէս ըրաւ Ոտուսիա, Ահաստանը լարաբաժին, ընելի ետքը: Միջնեւ իսկ ձողովներ ալ կան, որոնք Լատիններէց աւելի տիեզերական կը հասուին, եւ յատկապէս այդ միութիւնը յաջողցնելու Համար գումարուած են: Խչչամփ մեծողի ջանքեր ալ Եղան, Խախիսկ մեր օրերը: Ասու մէկ- տեղ կ'երեւ թէ բոլոր այդ աշխատութիւնն պարապիր պացած է, եւ թէ Խճիկ պատ- ային մէջ յաւագոյն արդիւնիք մի յայր փակուած է մեր առաջեւ: Այնպէս կը կար- ծուի թէ այս խնդիրներով զարդիլու, այւել անյոյ գործի մը ետևէն ըլլալ է: Եւ ահա ճիշգ այդ պահուն նոր պարբռական Հան- դէս մը կը սկսի Հրատարակուիլ, յիշուած խնդիրները ըստարաննելու Խարատակով: Արդեօք այդ մասին ըսուելիք 'որ բան մը կայ, որ ըսուած ըրլայ այդչափ զարերու մէջ, յորմէհետք բաժանումը կը սիրէ. Արդեօք աւելորդ չչն նորէ կրկնել այն բա- ները, որոնք այդչափ զարերէ ի վեր պա- րապ տեղ եւ ապարդին խօսուեցան: Արդ- եօք ինը գարերէ ի մեր եղան աշխատու- թեանց ձախող հետեւանքը, մեղի կամ միու կողմէն միութիւնն համար իրակն փափայ- կամ բարի կամ չ չունենալի՞ն առաջ կո- ղայ: Լատիններ անմիջապէս կը պատասխա- նեն. Եւ Մեր կողմէն միշտ համերդուն կերպով միութիւնն փափաքանք, ասկայ Յոյները եղան որ իրենց բամատութեամբ կուրութեամբ եւ ամբարտանութեամբ զայն յուղեցին: ամենէն ընդարձակ զիջում- ներ եւ առատաձեռն առաջարկներ եղան ի- րենց: բայց անոնք մէրժեցին: Ամենաստու-

է առկային, որ երկու կողմերուն մէջն ալ չը գտնուիր լուրջ անձ մը, որ միութեան եւ հաշութեան դորժին կարեւորութիւնն ու օպտակարութիւնը շխոսառվանի:

Ամբով ալ համամիտ են յարարարելու — Քրիստոնէութեան միութիւնը Արքեւութիւնը եւ Արեւմուտքի միութեանէ, կախում ունի: Այս կերպով միայն՝ մեր օրերուն մէջ հնարաւոր Կ'րյայ նողոքանաց վարդապետութիւն և անհաւատառթիւնը քարոզողներուն գէմ բարթանակ տամ իր Քրիստոնէութեան մէջ Ռուսիւնեւու կաթողիկէ տիեզերական եկեղեցին աւելի մեծ Ծիյինակութեամբ ճոխացած կամ անունութիւնը մէջ Արքայա է, եթէ այն երկու կիսերը, որոնք ակիդրէն եկեղեցին կր կաղմէին, իրարու հետ համաձայնած ներկայան: Այս միութեան գորութեամբ, Քրիստոնէութիւնը՝ որ ոյժ ստունարով, պիտի կարենայ աւելի դիւրութեամբ Աւետարանի վարդապետութիւնը տարածել ալլակրօն ախարհն մէջ: Արեւելքի եւ Արեւմուտքը մէջ կրօնական կենդանի հազորդակցութիւնը, որչափ ուրիշ օգուտներ ալ պիտի պատարերէ, եկեղեցական կեանքը նոր գաղափարներով պիտի հարստացնէ, եւ ործու հութեան նոր տեսակներ պիտի ստեղծէ:

Մարդ պիտի չպանուի, որ սրտեռանդն իջնով եւ բոյոր սրտով միութեան վափաքը չունենայ: Քրիստոնեայ վեհապես մը պիտի չպանուի որ բաէ անշնուր կուզեմ որ քրիստոնեաներու բաժանումը մինչեւ վերջ տեսական բրյայ: Արեւելեան եկեղեցւոյ պատրիարք կամ եպիսկոպոս կամ վանահայր կամ կրօնաւոր մը չկայ, որուն երբ միութեան խնդիրը առաջարկեն, նաև պատասխան է: Ոչ, միութեան չեմ ուզեր, եւ քրիստոնէուն բաժանումը իրեւն կանոնաւոր կացութիւն կր նկատեմ: ԸստՀականաւակն, նաև քեզի պիտի բաէ: — Մէջ բոլորը սրբարարի պարագաները, որ կափաքինք, որ առանձ գեղեցիկ դործ մը արդեւամբ իրեւն կանոնաւոր կացութիւն կր նկատեմ: Ամէն այլ կամ, բլան ուսեալ եւ զարդացեալ վաստակաբն, բլան սոդորական եւ ժաղովրդական շարքերէ: Ամէն այլ պատասխանը պիտի տան: Եւ եթէ հնար ըլլար անցած սե-

րունդներն ալ հարցափորձել այդ մասին, անոնք ալ միամայնութեամբ նոյնը պիտի կրկնէին: Բիւզանդիոյ կայսրներ, պատարիարքներ կամ քահանաներ, մինչեւ իսկ անոնք ալ որոնք միութեան ուներիմ եւ հակառակորդներ կարծուած են, ամէնն այ պիտի պատասխանէին: — Մեր սրտերուն ամենէն գեղեցիկ երազ: է այդ, Քրիստոնէութիւնն այնպէս միացեալ տեսէ ել, ինչպէս էր առաջին տարիներուն մէջ: Խոյն թէքն Մարկոս Եփիացին, Փլորենսիոյ ժողովին մէջ յուղուած միութեան ինդրի: Մեծ հակառակորդը, պիտի չընդունէն երրեսոր որ ի քն միութեան հակառակորդ եղած ուրայ, յայ ընդհանուր պիտի պատասխանէ: — Ես սրտագրաս գիմում մը որի մեր միութիւնի գիրքին բարեւուն, եւ անոնք չուղեցին ինձի անսալը: Վերջապէս աշխարհի մէջ մէկ մը չկայ որ յանդգնի բաել: — Ես բաժանումը կր սիրեմ, ես կ'ուզեմ որ թշնամին միշտ որով ցանէ սերմերուն մէջ: Պէտք էր ճշմարտապէս դիւրագրդիր եւ անհաւատ մէկ մը որից այս կերպ միտք մը ունենալու համար:

Այդ երբ այսպէս է, եթէ երկու կողմէն լիջորէն հաշութեան եւ միութեան փափար կաւ, եթէ երկար դարերով արդ նպասակով աշխատութիւն թափուած է, առանդ արդինք մը ձեւք գեղուու, ֆառ չէ ուրիշ, հետեւութիւն մը քաղել, բայց եթէ բակուու, որ թիւրիմացութիւններ տեղի ունեցած են, որ միենոյն խնդիրը բոլորովին տարրեր տեսակիսներով նկառուած է: Որով փափարուած իրականացումը անհնար դարձան է: Եթէ երկու հոգի միենոյն առարկան ուղեն, սակայն նոյն անունին ներքեւ բոլորովին տարրեր բաներ հասկնան, անո՞ց կիրահ, տարբիսեր եւ զարեր իրարու հետ բանակցին, եւ երբեք իրենց նպատակը ձեռք ձեռ չեն յաջողիր:

\*\*\*

Ահա ինչ որ իսկապէս տեղի ունեցած է եկեղեցիներու միութեան: Խնդիրին մէջ: Որպէսզի այդ մասին եղած ծրագիրը մը իրականութեան յոյս ներշնչէ, առաջին առնեցիք քայլը պիտի ըլլայ ճշգկէլ թէ թէն: Կ'իմացուի միութիւն բաելով, եւ թէ թէ:

Հպատակութիւն : Նու Քրիստոնէութեան երկու ճիւղերը կը նկատէ երբեւ երկու ջոյցներ, պատուավ եւ իրաւունքով մին միւտին համասր : Նու համոզաւած է եւս, որ միութիւնը վերահաստատելու համար, պէտք է վերադառնալ այն դիրքին, որ բաժանումէն առաջ տեղի ունեա : Ըստ այս Քրիստոնէութեան երկու մեծ կէսերը պարտաւոր պիտի որլու համատալ այնչափ ինչ միախա, որչափ որ համաձայնութեամբ կը հաւատային, բաժանումը սկսելէն առաջ, ինքեն փոխադարձ յարաբերութիւններն ալ՝ պէտք է ունենաւ այն ձեւերն ու կերպերը, զորուանէին առաջին ժամանակներուն մէջ : Արեւելք իր զեղումներ կը նկատէ միշին զարու մէջ Լատիններէ կազմուած վարդապետութիւնները, ինչպէս նաև իննեւտաններորդ դարու մէջ Հաւատոյ դաւանութեան վերածւած վարդապետութիւնները : Անոր կարծիքավ, Արեւելտանն եկեղեցին թողած է վարդապետական հին հիմերը, եւ անոնց անդ նորութիւններ է մուծած, ինչպէս են Հոգային Սրբութիւնը և իրուութիւնը եւ ոչ տիրապէս ի Հօրէ, մաքրանանք գոյութիւնը, Հոոնքի քահանայապետին գերակայութիւնը եւ ուրիշ նման օրինակ կէտեր : Պէտք է ուղիւն Արեւելտանն եկեղեցին թօթափէ այդ վարդապետութիւնները, որ միութեան եւ եղանական համերաշխաւթեան արդեւ կ'ըլլաւ : Երբ նու այդ զահողութիւնը ընէ, այն համերաշխաւթիւնը զոր ինքն խանդարեց այդ նորութիւններով, անմիջապէս վերանորսուած կ'ըլլայ :

Այս կողմէն կը լսեմ.— Յոյներուն ամ-  
բարտաւանութիւնն է, որ չեն ուզեր իրեց  
նակաաը խոնարքեցնել Հռոմէի քահանայա-  
պետին տոնեն, եւ այս պատճառով միու-  
թիւնը կարգիրաւ: Խոկ այս կողմէն կ'ը-  
սնեն.— Պատերուն ամբարտաւանութիւնն է,  
որ ինը ցիննենին տիեզերաց վարդապետ կ'ու-  
զեն ձեւացնել, նույն խոկ զաւանութեանց  
տէր; Եւ կը պահանջեմ՝ որ ամէնքը իրենց  
տաղին գետանամած խոնարքին: Խուս է որ  
միութիւնը անհնար կը գարձնէ: Ըստ այս,  
երկու կողմերէն իւրաքանչիւրք կը հետեւի  
իրարու: Եթէ ակ գաղափարներու, եւ միու-  
թիւնը կորեք չկ կրնար իրականանալ:  
Նմէիք է իր անհնանք, որ Ասրեւելիսան եկեւ-  
զեցին քրեթէ միաւ մերժած՝ և ընդունի,

406

միտ թեան Նկատմամբ յայտնուած հռոմէական գաղաքաբրը, որ իրեն անրնդունելի կ'երեւէր, եւ կասկած ալ չկայ որ պարզացի ալ երբեք բնդունելիք չամփի: Միայն քաղաքական յոյժ ստիպողական պարզագաներու պղղոցնեան ներքեւ, երբեմն համաժութիւն ցուցուց բնդունելու այն կերպը, որը Հոռով կ'ուզէր, այս իրեն տաեւի կ'երեւէր և Քաղաքական պատճառներ կան, որ Բիւղոնդիսի կայորները յորդորեցին Հոռով միութեան առաջարկներ թէ Քաղաքական յոյժ ստիպողական պատճառներ եղան որ Արք երեանները պարտառքրցին մտածուեկ եերպու Արքեամտեան գողափարի համաւեկութիւնի կուտանքի եւ Փորբենայու մէջ: Լուգանիք մէջ հաւանեցան կատանքներու ու աւելութեանէ պատճեռը համար, որունք բիւղոնդիսի յունական գահն կը պահանջիմ, Փորբենայու մէջ ար հաւանեցաւ կուտանդ ուղղութիւն Թուրքերուն ձեռքին պատարանական համար: Արքեւեան եկեղեցու ինչ ինչ մասերը, օրին ակ, իմն նութէնները: Եերջաէս բնդունեցին այն ձեռք զոր Հոռով կ'ուզէր, իայց ստորյօն է որ Արքեւեան եկեղեցին բնդհանուր առամամբ զայ միաս երթեւ, եւ երբեք չի կրնա զայց նըստունի իր տեսակետին հաւեւուի: Այս է պատճառն որ Արքեւեան եկեղեցին աւելի կ'ուզէ միու թիւն հաստատե, Արքեւուարդի հինգութիւններուն կամ Անշեղականներուն հետ քան թէ Հոռովական եկեղեցու հետ: Արդէ՛ւանք չափ չիսէ աւ կը զգաք, որ ան միւս եկեղեցիներ երբեք պիտի խուզեն իրենց իշխանութիւնը տարածեր փւր մրայի: թէ իրին հանդէս ինքըննենին ժիամ իրուրե քուրիքը, եւ ունիսի իրբեւ կրտսեր քուրեն պիտի նկատեն. եւ Արքեւեան եկեղեցին պիտի արդանառը եկեղեցի մը: Անդ Հոռով միշտ այս երկու ծայրերը կը ցուցինք իրեւ ց— Կամ հապատակի, կամ թիւթանմիսի ւ— եւ ասկէց առարեր բան մը պիտի չըսէ երբեք:

Առողջ է կատարել միաւթեան համար բանակցութեան ժամկե, պէտք է նախ եւ առաջ ճշդել թէ ի՞նչ պահու իմացուել միաւթիւն ա' ուսմին ներքիւ։ Ու որ այս խնդրին գրայ կ'ուզե գրել, պէտք է համարձակ ըլլայ, երկդիմի բառեր յարուծածէ, և ոչ առ

դիմացինք խարելու աշխատիք : Միութիւն  
ուղղող անկեղծ էքը ըլլար, եթէ շատ ան-  
գամներ տեղի ունեցածին պէս, ուզէյ  
միութիւնը ցուցնել իրեն եղայրակար հա-  
մաձայնութիւն, եւ սիրտին մէջ ծածկէր  
ներքին բաղանք մը՝ դիմացինք պատս ո-  
րագմի մէջ յաղթուած թշնամիի պէս խո-  
նարհած տեսնեցու Պէտք չէ գեղեցիկ բառ  
ուրով թակարդ լարել, այլ զաղափարները  
չցութեամբ բացարել իրենց խկու մեան  
մէջ : Արգեօք հնար յէ՞՝ որ միութեան ճիշդ  
իմաստը հաստատուի երկու ներհակ գողա-  
փարներու միջն տեղոր այնպէս որ Հայու-  
թիա երկու զաղափարներէն ալ իմաստի  
տարբեր առնելու ու խառնելու : Առ միութիւն  
ունին ներքեւ երրեք յիմ իմանար կո-  
տորեած հպատակութիւն մը՝ որ նորինի  
բառի միաստին հնու հակածութեան եր  
շնէ : Արեւուտքի մէջ այ բոլորունին աւ-  
յայտ եղած չէ այն միտքը թէ Արեւելեան  
եկեղեցւոյ Արեւմտանին հնու միութեան  
պէտք ի հաստարուի այնպիսի կերպով՝ որ  
տարբեր դրայտ հերետիկուն երան գարձին  
ութիւն որդեածուած է եղանակէն : Առ է  
պատճառատ, որ թէպէս միութիւն մեծուն  
որդեածուած է՝ բայց “չանակութիւն ունե-  
տած էկ, քանի որ նորդոյ պարզապէս հպա-  
տակութեան վնասուած է և Գործնականին  
մէջ Արեւմտաքին որոծոր միշտ առ չ են-  
ուուր Տերեւեկաններու գարձի՝ եւ մազհա-  
ռուր միութիւն առնու գուայրաւած որդե-  
ածուած մենակ մէջանի միակ տանըքրութիւնը  
այն է՝ որ Արեւելյան երուն, երբ Հնոմի հնու  
միանան, իր ներուի պահէն իրենց ծէսր և  
իրենց կազմակերպութեան ինչ ի յիշտե-  
րո, նորիսկ այնշաբն այ իրը մի մեծ զրա-  
նորդք կատելուի : Հնոմ երրոր միութիւն  
հպատակուու մըայ խօսի, հմակա ալ պար-  
ապէս աւոյ կիմանայ տական հնար յէ որ  
միութիւնը այս իմաստով առնուի, որ է Ա-  
րեւելեան եկեղեցւոյն՝ Լուսի եկեղեցւոյ  
լուծին ներքեւ խոնարհիու ինչպէս որ այս  
մերժին աստիճները իրաւամբ Նկատել ուուա-  
հայր Նիկողայոս Ֆրամ քա, միութեան վրայ  
խոյրէն յեզուով Հրատարակուած զիրքին  
մէջ : Քրիստոնէութեան այս երկու ճիւղերը  
բացարձակապէս երկու քոյրեր են իրարու  
հանդիպ, եւ ամէն տեսութեամբ իրարու  
հաստար:

պահկոպոս պարագարէն իր թեմը կր կոտու-  
վարէր, իսկ Հռոմայ եպիսկոպոսը մասնա-  
ւոր իրաւունքներ ունէր ընդհանուր եկեղեցւոյ գործերով ալ զբաղելու եւ մեծ ի-  
շխանութիւն մը կր վայելէր Բայց այս իշ-  
խանութիւնը միշտ աւելի ընդպարձակ էր Ա-  
րեւմուռքի մէջ, որուն ինքնի պատրիարքն  
էր, քան թէ Արեւելքի մէջ: Նո բնաւ իրա-  
ւասութիւն չէր գործածեր Արեւելքի թեմե-  
րում վրայ, եւ միայն անուղղակի աղդեցու-  
թիւ կր գործածէր, երբոր ինդիքը ընդհա-  
նուր եկեղեցւոյ գործերուն կր վերաբերէր:

1

Գիյասուրապէս իններորդ գարեւ ասդին  
և կեղեցական կազմակերպութիւնը արժա-  
տապէս փոփխսւցաւ Արեւմուտքի մէջ  
և կեղեցին բացարձակ միապետութիւն գար-  
ծու և հմանեցաւ պետութեան մը՝ որ գա-  
լառներու բաժնուած է։ Հոռմի եպիկո-  
պոր ամէն եպիսկոպոսներու անմիջական  
մէծաւորը եղաւ։ Ամէն եկեղեցական զոր-  
եր և կանան Հոռմի մէջ կարգագութիւն։ Հո-  
ռմի համար կազմուած օրէնքները՝ ամէն  
և կեղեցիներու համար կանան դործոց եղաւ։  
Այդ ճեւը կերպով մը հետեւածին եղաւ։  
Սուտ-Խիդոյորեան կանոններուն, որ այն  
մէջոցին երեւան եկան։ Այդ ճեւը ստուգին  
լաւ և օգտակար եղաւ Արեւմուտքի հա-  
մար, որովհետեւ համերաշխութիւնը զա-  
րացուց և սովորութիւնները միացուց-  
իաց և զատիչ այն ժամանակէն սկսու աշ-  
խատութիւն, Խոբերը Արեւելքան եկեղեցւոյ  
վրայ ալ տարածել, և այս եղաւ ստուգա-  
պէս զիսաւոր պատճառներէն մէկը, որ ե-  
կեղեցիները բաժանան առանորորեց,

Կոսուա զնուպոյոց եկեղեցին երթեմն կը  
զիջանէր Հռոմի պահանջումներուց առջև,  
և նոր դրութեան համակերպող կը կար-  
ծէքր. բայց ըրածը միշտ ակամայ էր և  
իր սրտին հակասակ. Միևն կողմէն Հռոմին  
միշտ իւր դրութեան վրայ յանտառ պ' դէլր.  
միշտ անհնար դարձոց մրութեան յաջ-  
ութիւնը: Այժմ Արքամուռաքի մէջ միշտ սո-  
վորական դարձած է այլ դրութիւնը, որ  
Հաղպար տարիէ ի վեր գործածական եղած է:  
և ուրիշ կերպ առութեան մաս սահմանու

Արեւմտեան և կեղեցիք՝, իբր Արեւմտեան և կեղեցիք, առա ձնաշնորհութիւն ունենալու եւ օրինք գնենու իրաւումը չունի։ Հնդհակառակին, Արեւելքան ժողովուրդներն աւելի էին եւ քան այժմեան Արեւմտեան ժողովուրդները։ Միայն խնդիր կրնայ ըլլայ Հրուումյա եպիսկոպոսին հանդէպ ցուցուելիք Հպատակութեան մասին, որչափ որ ան զ հանուր և կեղեցւոյ վրայ իրաւունքներ ունի, բայց ոչ երբեք Արեւմտեան և կեղեցւոյ հանդէպ խոնարհելու մասին։ Դժուուրութիւնն ալ ճիշդ այդ կետին մրայ է։ քանի որ Համեմական պատութիւն ու Արեւելքաց աշքին իբր լատինական հպատակութիւն մը նկատուած է, եւ ոչ երբեք կաթոլիկայ եւ ընդհանրական հպատակութիւններ։ մը։ Ինքնց տեսութեամբ պատին հպատակի եւ Լատին Եկեղեցւոյ հպատակին միեւնոյն բանն ըստն է։ Ուստի պէտք է յան զարգանել պապին զիբուր իբր գլուխ Լատին տասեաւը Եկեղեցւոյ, եւ այն զիբուր զոր ունի ընդհանուր Եկեղեցւոյ նկատմամատ։ Սովորաբար այդ երկու կէտերը կը շփոթվին, եւ ոչ ոք տարած է այդ երկու զիբուրը յստակ կերպով զանազանելու։ Խորիսկ պապին հանդէպ պէտք է Արեւելքան և կեղեցւոյ յստակացնել հպատակութիւն մը, բայտին կտարեալ ու բացարձակ իմաստով։

Պատմութիւնը մտացութեան կը տրուի,  
չնայուիք թէ ինչ էր այդ մասին՝ ամսիին  
Ակեղեցոյ ըմբռնումը։ Աշա թէ ինչո՞ւ  
կ'աշխատուի Արեւելեան եկեղեցոյ ամ-  
պիսի կացութիւն մը ատեզծեի՝ զոր նա եր-  
սեր տուննու։

իսկ շաբախ, եւ Շոյնիսկ միտքէ ելած է թէ առջի ատենները զործերուց պայմանները տարբեր էին: Երբոր նախկին քրիստոնէութեան վրայ կը խօսուի, այս պէս կը կարծըք թէ Հին ատենները ալ եկեղեցական կազմակերպութիւնը ճիշդ արարուան ձեւին պէս էր: Այս պատճառով երբոր միութեան վրայ կը խօսուի, միշտ այժմեան տիրող միապետական ձեւին համաձայնելու ջանք կը թափուի:

Երբոր Արեւելեաններուն կը թողովի իրենց ծէսերը պահել, միևնուն ատեն կ'ուզուի զանոնք հպատակեցնել կատարելապէս պապի՛ իրաւասութեան, եւ մինչեւ իսկ Հռոմի որեւէ մէկ յանձնաժողովին իշխանութեան, Անոնց վրայ պարտք կը դրուի պարզապէս յատինական օրէնք երու համակերպի, եւ ամրող յատինական ատառաւածարանութեան հետեւի՝ իսր ամէն մասնուն մէջ: Ճիշդը խօսիլ ուզելով, արեւելածէս կաթոնյիկներ այլեւս ուրիշ բան չեն, բայց եթէ արեւելեան տարազ հագած Լատիններ՝ եթէ երրեք Լատին տարազ այ հաղած չեն, եւ արեւելեան ազօթներ արտասանող Լատին՝ եր, եւ ոչ երրեք ճշմարիս Արեւելեան եկեղեցւոյ վաեւրական ներկայացուցիչներ: Անոնք պարզապէս հնաւանդ եւ Արեւելեան եկեղեցիներու պատմութեան կինդանի հակառակութիւններ են:

Հետեւարար Հռոմի միացած Արեւելյիներու, դոյութիւնը, ոչ միայն ընդհանուր միութիւնը յառաջացնելու կամ յաջողցնելու շնառայիք, ույլի զայն յապաղելու եւ արդիիւու կը տանի: Որովհետեւ Արեւելյայր, զա՞ն ո՞ր տեսներով կրնան բռեյ: — Աւա ինչ որ մէջի այ պիտի պատահի, եթէ երրեք Հռոմի հետ միութիւնը ընդունինք: Արեւելեաններ ըլլալէ պիտի գագրինք, եւ Լատիններ պիտի դառնանք: Մեր եկեղեցւոյն տրժանապատռութիւնը պիտի ստորանանայ. Եւ փոխանակ թագուհի մը ըլլալու, պատինք մը պիտի բըլլայ: Այս դիրքը, որ Հռոմի հետ միացող Արեւելյի երու պիտի տրուի, անոնց նոյնիսկ ուրիշ կաթոլիկներու հետ ունենալիք յարաբերութեանց ալ կը վնասէ. որովհետեւ զանո՞ք կիսով միայն կաթոլիկ եւ կիսով ոչ-կաթոլիկ կը նկատեն:

Ես այդ բանը չեմ ըսեր, իբր թէ Հռոմի

հետ միացող Արեւելեանները չափրէի: բնդուական, ես շատ կը շահագրգուռուիմ անոնց կացութեան հետ, եւ անոնց համար այ կ'աշխատիմ: Իմ ըսել ուզածու այն է, որ բայ ինքեան բաղձալի էր զանոնք ուրիշ կերպով միացած տեսնել, որ աւելի համապատասխան ըլլար Արեւելյամ, եկեղեցւոյ արժա՛ ապատռութեան:

\*\*\*

Հռոմի հետ միացեալ Արեւելյիները, դորս մէնք մեղի վաստակած ենք, անշուշապէտ է պահուին:

Բայց Արեւելյան եկեղեցիք ճշմարտապէս մեղի մօտեցնելու համար, պէտք է մինչեւ հիմա զործադրուած մէկ տարբեր կերպ մը գործածել: Արեւելյան եկեղեցին պէտք է ճշմարտապէս մնայ ինչ որ է նապէտք չէ որ նկարագիր փոխէ: Միութիւն բարու չի բարու չնշանակեր երրեք որ մէկ մասը ամրողաբար փոխուի: Միւսին հետ յարեւնման ըլլայու համար. այլ կը նշանակէ որ երկու իրեր շարուն ակեն ըլլալ ինչ որ են, եւ միան իրենց մէջ փոխագրէ յարաբերութիւններ անձնեալու աշխատին: Ճշմարտապէս անիբաւ եւ ամրող պատմութեան դէմ հակառակ բան մը է կարծել, թէ Արեւելյան եկեղեցին Հռոմայ եկեղեցւոյն մէկ մասն է, կամ մէկ հպատակ գաւառչ է որ անկէ բաժնուած է: Այդ բանը կրնայ բուռի Արեւելյամ բողոքականներուն համար, որ ատեն մը լատին եկեղեցւոյ մէկ մասն էին, բայց ոչ երրեք Արեւելյաններուն համար: Հետեւարար պէտք է որ Արեւելյան եկեղեցիք բացարձակապէս անկախ մնայ, եւ ինքնուրոյն կառավարուի, ինչպէս որ այսոր կառավարուի, եւ մնայսու որ կը կառավարուէր քրիստոնէութեան սկիզբէն ի գեր: Հռոմի հանդէպ ունենալիք յարաբերութիւնները պէտք է այս պէս ըլլալ, ինչպէս որ էին նախկին քրիստոնէութեան առաջ՝ Հարկաւ Արեւելյան եկեղեցին պիտի չվարանի ճանշան: Հռոմայ քահանայապետին այն իրաւունքները, զորս նա ունեցաւ եւ զորս գործադրեց բաժանման թուական էն առաջ: Նա պիտի դիզունի անշուշտ անոր որոշումները ու գնանուր քրիստոնէութեան պատկանող մէծ ինդիրներու որոշումները չափրէի: Առով Հռոմի դիրք

կոյսութիւնը պահպանուած կ'ըլլայ, միոււ-  
թիւնն ալ իրողութիւն մը եղած կ'ըլլայ, և  
ոչ թէ պարապ անոն մը: Եթէ երբեք Հռոմ  
կրոյա այդ գաղափարը ը դումելու որո-  
շումը տալ, միութիւնը Հնարաւոր կ'ըլլայ-  
նայց ցորչափ ատեն ճիգ կը թափուի Արե-  
ւելեանները այժմեան տիրող եկեղեցական  
դրութեան հպատակեցնելու, միութեան  
Համար ըլլալիք ջանքերը ընդունայն պիտի  
ըլլան: Պէտք է զոհողութիւնները ընկել որ-  
պիսով միութիւնը իրականանայ, պէտք է  
հրաժարի ինչինչ ոովորութիւններէ ո-  
րմնք քանի մը գարերէ ի վեր երեան եկան  
են: Արդ՝ ասանկ ծանրակիլո գործ մը.  
Բչ չպէս է քրիստոնէութեան հաշտութիւնը,  
չ'արժե՞ր արդեօք որ անոր Համար պէտք ե-  
ղած զոհողութիւնները ըլլան: Խնչչա՞փ մէն  
պիտի ըլլար պապութեան ստանալիք պա-  
տիւր, եթէ նա օր մը յանձն առ ուր այդ  
զիջողութիւնը եւ զոհողութիւնը՝ ընդհա-  
նուր բարոյն սիրոյն եւ քրիստոնէութեան  
չահուց Համար:

Այն ատեն Արեւելքի մէջ պիտի սկսին  
Հաւատալ Հռոմի անշահախնդրութեան, եւ  
անոր բաղձանքներու անկեղծութեան: Մինչեւ  
հրմա կը տիրէ այն գաղափարը, թէ  
Հռոմի բոլոր ըրածները ճշմարտապէս ըր-  
իստու հական հոգին առաջ չեն զար, այ-  
լուկ ամրարտաւանութենէ եւ տիրապետու-  
անյագ բաղձանքէ: Եթէ Հռոմ կը յախողի  
Արեւելեանները իւր այժմեան տիրող դրու-  
թեան հպատակեցնել, ստոյդ է որ անկէ

արտաքին օդուաններ կը քաղէ: Եւր իշխա-  
նութիւնը աւելի մեծ կ'ըլլայ, վասնզի  
բոլոր աշխարհի վրայ տիրապետողի մը  
կերպարաններ կը ստանայ: Եւր աղղեցու-  
թիւնը կը կրկնապատկուի, եւ նոյնիսկ ա-  
մէլի գումարներ ալ ձեռք կը ճգէ, այդ առ-  
թիւ յառաջ պալիք բողոքի գատերէ եւ ար-  
տօնութեանց խնդրանցներէն, եւ այլն:  
Այսպէս որ միշտ պիտի կարենայ ըսուիլ.  
թէ արդպէս փարուած ատեն՝ եսական ու-  
թեան զգացումէն առաջնորդուած է: Եթէ  
Արեւելքի եպիսկոպոսները Հռոմէ ճանշ-  
ցըսած ըլլալու Համար հազարաւոր Փրանք-  
ներ պիտի վճարեն, հաստատութեան կոն-  
դոկ ստանալու Համար, ինչպէս որ պար-  
աւուոր են ընել այժմ Արեւմուտքի եպիս-  
կոպոսները, ի զուր կ'աշխատանք Արեւել-  
եան երուն հաւատացնել՝ թէ հոգիներու  
փրկութեան Համար է որ անոնց միութեանը  
ետեւէ կ'ըլլամք: Խսկ եթէ բնդհակառակն  
Հռոմ որոշէ եւ հաւանի Արեւելքի հանդէպ  
իրաց նախկին վիճակը վերանորոշել եւ ա-  
նոնցմէ գանգ մը իսկ ստանալու Հետա-  
մրտիլ, թերեւս այդ կողմէն տիրապե-  
տողը երեմալ չկարենայ, բայց ասկէ զատ  
աւելի մեծ պատիւ մը ստացած կ'ըլլայ, ի-  
րաւցնէ անդին պատիւ մը: Ոչ ոք այ ատեն  
պիտի կարենայ իւր գիտումը մեզադրել,  
եւ արեւելք պէս լուսաւոր պիտի երեւայ, թէ  
նա ուրիշ բան չ'փնտռե՞ բայց եթէ Աս-  
տուծոյ փառքը եւ հոգիներու փրկութիւնը:

«Աւտան», 1911, թիւ 3, էջ 581-604:  
(Նար. 1)

Թրգմ. Մ. Ա. Օ.

ՄԱՐԳԱՐԻ ԻՇԽԱՆ